

խոստովանիք ձեր . . . : “Եղնակս ընչու էք մատենադրաց անունները անցանում և այլ բառով. միթէ թողնելու էր առանց յիշատակութեան երևելի Գրիգոր դպիր Փէշտմանքեան կ. Պօլսեցի գիտնականը, Կատուածաբանը և աշխատաւոր ուսուցիչը, նոյնակս Մատթէոս կաթողիկոսը, Կարապետ վարդապետ Շահնազարեանը, Մկրտիչ արքեպիսկոպոս Խորեմեան Պատրիարք կ. Պօլսի, Պօղոս քահանայ Խօսէմիշցի: Ոչ ապաքէն սոքս աւելի պարծանիք են հոգեորականութեան, քանի թէ Երեւ Ա. եպիսկոպոսն Պաղարշապատցի, որ Եղիշին կամ Խեղեցւոյն օգտակար գիրք չունի աշխատասիրած, և միթէ չունէին տեղ այն շարում, որպէս Յովսէփ Օրբելի քահանայն: “Եմանապէս ի՞նչ իրաւամբ էք յափշտակում Աերորէի և Արգսի Զալալեան եպիսկոպոսաց արժուածները, երբ որ երկուքն էլ վիճակաւորներ են:

Միւս մնացած թարգմանութիւնքը Սալսանթեանէն չգրեցի, որ բանը չերկարուի. այսչափս ևս բաւական է:

Եւարտելով պատմութեան վերայ արած այս սակաւ նկատողութիւնքս, եթէ ժամանակը ներեց՝ կակսինք նորա երկու կրօնական գասագրելը նկատել հրատարակել:

Արէկանոն Եւարտ Քառեանայ Մանդինէան:

## ՊԱՏՄԱԿԱՆ

ԲԵՆԻԱՄԻՆ ՖՐԱՆԻԵԼԻ

Կ Ե Ա Ն Ք Ը :

(Նորանուանութեան և վերը)

Թ.

ՎԵՐՁԻՆ ԺԱՄԱՆԱԿԻ:

Գրանկին, որ իր խորին ծերութեանը չնայելով գեսպանական պաշտօնը մինչև այժմ փութաջան կերպիւ կը վարէր, ոյսուհետեւ կը ցանկար կոչուիլ Փարիզէն՝ իր վերջն օրերը հայրենեաց մէջ վայելելու: Ճակէ Փարիզի մէջ նա քանի մը ֆրանսիացիք ճանաչած էր, որ լիակատար պատույ արժանի էին, այնու ամենայնիւ չէր սիրէր այդ քաղաքը և իր ուղղասիրած հայրենակիցները Փարիզացիներէն աւելի բարձր կը դասէր: “Կա կը տենչար շուտով հեռանալ այս պատրուակեալ ինքնասիրութեան,, քաղքէն. Ամիայն մարդասիրաբար ուրիշն բարի կամշնալն է հոգոյ ծըշգրիտ քաղաքավարութիւնը,, , կըսէր նա ստեղ այդ միջոցին: Աակայն նահանգներու կառավարութիւնը Գրանկինի Գրանսիայ մնալը գեռ կարեւոր տեսնելով՝ կամքն իսկոյն ըսկատարեց և այդպէս պատկառելի ծերունին վերջապէս միայն 1785 թ. վերադարձաւ Գիլատելվիայ:

Կաւաշանգստի մէջ բազմութիւնը զուարթագին աղաղակներով ընդ առաջ եւան նորան և զանգակաշարութեամբ ու ոմբակոծութեամբ ընդունեց զնա քաղաքի մէջ, որ այժմ նորա գալու պատճառով տօնական զարդերով պճնուած էր: Եւ այս այն իսկ քաղաքն էր, ուր որ նա

երբեմն իրբեւ տասնեռութ տարեկան պատահի՝ մըրկաւոր ծովային ճամբային հոդ նած, պատառուն ու թրջուած հագուստով, փողոցներու մէջէն հուշիկ անցնելով թմրութենէն անոյշ ննջած էր կուտքերներու տաճարին մէջ։ Այն ժամանակ դեռ չըդիտէր իր ապագան և ընտրելու էր ապառնին, քանզի մարդս որոշեալ մասսար տէր է իր ճակատազրի վրայ։ Առու ամենալաւ բերմունքներուն սրտին վրայ իշխանութիւն տալով բարի մարդ մարտընչեց նա։ այժմ կարող էր պարծիլ իր ալեւոր հերքերով։ Շատերու աչքն արտասուք կուգար Փարիզի ծերունու ազնիւ կերպարանքը տեսնելին։ «Նորա մուտքը,» — կըսէ ականատեսներէն մին, «Հանդիսական մուտք մի էր։ ուր որ կերթար՝ օրհնութիւն կըստանար ազտա և երախտագէտ ժողովրդէն, որ նորա բարերարութիւնքը միշտ կըյիշէր։ Օխնուորները, որք նորա իմաստութեամբ ապահոված անկախութեան համար արիւն թափած էին, իրենց մեծարելի վերքերը նորան ցոյց տալու կըփութային։ ծերուկները, որք մինչև նորա վերադառնալը կենդանի մնալու աղօթք արած էին, անոր շուրջը կըհաւաքուեին, և մանուկ սերունդ մը վառվառուն սրտով կըտենչար տեսնել այն մարդու պատկերը, որոյ քանքարն, առաքինութիւններն ու գործերը նորա սրտի մէջ սուրբ ողեարութեան առաջին բերկրանքը յարուցած էին։ Այսուհետեւ բոլոր ազգերու առջև բաց նաւահանգստէն քաղաք մտնելով, նա տեսաւ իր հիմնած ժողովրդական վարժարանը, որ կըբողոքնէր, տեսաւ և հիւանդանոցը, իր հիմնարկութիւններէն ամենաառաջինը, իր յարատեւ խնամնոցը արգասիքը,

որ նոյնպէս ամենալաւ զրութեան մէջ էր,։ Գրանկիլն ու թսունեմէկ տարեկան էր, սակայն որք կըկարծէին, թէ այսքան աշխատելին ետքը, վերջապէս հանդիստ առնել կուղենայ, նորա կեանքի խորութիւնը չէին ճանաչէր։ «Դեռ ժամանակ կունենաք հանգչելու, երբոր աչքերդ վակուին,։ կըսէր նա հայրենակիցներուն, և այս դատարկ ոճ մը չէր, այլ նորա ամենաներքին էութեան արտափայլութիւնն էր։ Որքան և ազդէին նորա մարմնոյ վրայ բնութեան անցեղի օրէնքները, դարձեալ կըմնար նըման ծառոյ մը, որոյ բունն թէւ արդէն քայքայուած է, բայց ինքը դեռ բողըողջ ու պտուղ կուտայ։

Գրանկիլն կառավարութեան ամենաբարձր ժողովի անդամ ընտրուեցաւ և փոքր ժամանակէն ետքը նոյն իսկ ժողովի նախագահը դարձաւ։ «Նորա հիմնած հաստատութիւնքն այժմ ևս ազդու օժանդակութիւն կըստանային նորամէն։ Աշրկումեծ ընկերութիւնք, որոցմէ մին բանտերու վերանորոգութիւնն ու միւսը ստրուկներու ազատութիւնն ի նկատի ունէր, նախագահ ընտրեցին զնա։ և այդպէս նորա ձեռքերը միշտ լիքն էին գործով և մանուկ սերունդը կարող էր ուսանել ծերունիէն, թէ ինչ կընշանակէ անձանձոյթ աշխատելին ու գործելը։

«Նորա Գիլատելֆիայ մտնելին երկու տարի վերջը՝ նոյն իսկ քաղաքի մէջ գումարուած ժողովը — Կոնդրեսոր — վերստին քննութեան տակ ձգեց խռովայոյզ պատերազմի ժամանակ ծագած ընդհանուր սահմանադրութիւնն և զայն նորէն ստորագրեց։ Այս հանդիսի պատճառով հաւաքուած աչապին բաղմութիւնն իմաս-

առուն ալեւորի շրթունքէն այլ ևս մէկ անգամ ճառ լսելու շնորհ գտաւ։ Ժողովի վճռէն ամենքը զոհ չէին, անմիաբանութեան չար ողին սկսած էր արդէն շարժել անդամներու մէջ, այդ բողէին ոտքի ելաւ Գրանիլին և յետագայ խօսքերն ասաց իր ստորագրուելէն առաջ։

“Ես կընդունեմ այս սահմանադրութիւնս թերութիւններովն հանդերձ, եթէ ունի այդպիսիք. քանզի կըկարծեմ, որ մեզ կառավարութեան ձև մը անհրաժեշտ հարկաւորէ և քանզի կըհաւատամ, որ ամենայն ինչ կառավարչական ձև լաւէ, եթէ լաւ գործադրուի։ Կըհաւատամ նոյնպէս, որ մեր սահմանադրութիւնը քանի մը տարի լաւ կըպահուի, և տեղի չետար բռնակալութեան, եթէ ազգի ապականութիւնը զայն կըպահանջէ։ Չեմ կարծեր, որ ուրիշ ժողով մ'աւելի լաւ սահմանադրութիւն հաստատել կարողանար։ Վամ զի երրոր միացեալ կարծիքներէն օգուտ քաղելու համար շատ մարդիկ միամին կըհաւաքուին, կըհաւաքուին նոյնպէս և նոցանախազաշարմունքը, կիրքելն ու տեղական մասնաւոր շահերը, և կատարեալ գործ մը յառաջացնելն անհնարին կըդառնայ։ Ես կըզարմանամ մինչև անգամ, որ կրցանք կատարելութեանը այսքան մօտենալ և ինձ կըթուի, որ թշնամիք անգամ կըզարմանան, ըստ որում մեր խորհրդածութիւններէն ուրիշ բան չէին սպասեր, եթէ ոչ միայն աշտարակաշենութեան հետևանքը և կըկարծէին, թէ նահանգները երբէք միմեանց չեն մօտենար վերստին, եթէ ոչ միայն դաշըն միելու մէկ մէկու սրտի մէջ։ Երդ ես կուտամ իմ ձայնս, քանզի աւելի ընտիր սահմանա-

դրութեան յոյս չոնիմ, և մասնաւոր մաքերս ընդհանուր օգորին զոհ կըրերեմ։ Մտենէս դուրսը նորա վրայ բան խօսած չեմ և կրցանկամ, որ ինչ որ այս յարկիս տակ ասուեցաւ՝ մեր մէջ մնայ։ Եթէ ամենայն մարդ տուն վերադառնալով ուղինար մի առ մի պատմել ընտրողներուն ինչ որ ասուած էր հոս, ապա հեշտ կարող էր պատահէլ, որ սահմանադրութիւնն ընդհանուր վարկ չէր, գտնէր և այդպիսով այն բարի ներգործութիւնը ի չեք կըդառնար, որ թէ մեր ու թէ ուրիշ երկիրներու նը կատմամբ ծագած էր մեր իրական կամ երեւութական միաբանութիւնէն։ Պառավարութիւն մը այն ժամանակ միայն կարող է յառաջ տանել ազգի բաղդը, երբոր աղպը նորա բարելաւութեան ու կառավարիչներու ուղղամիտ ազնւութեան վրայ կատարեալ վստահութիւն ունի. այս պատճառով կրցանկամ, որ ինչպէս մեր սեփական օգտի, նոյնպէս և յօգուտ յաջորդ սերնդեան, ամենքս սերտիւ միաբանինք սահմանադրութիւնս ըստ չափոյ կարելութեան ամենայն տեղ քարոզելու և մեր բոլոր ջանքըն ու ներելի միջոցներն ի գործ գնելու, որպէս զի շուտով ընդունուեր։ Արտիս ամենաջերմ փափաղը նախ քան զամենայն այս է, որ իւրաքանչիւր անդամ ժողովիս, որ զեռ գուցէ քանի մը բան ունէր աւելու մեր դէմ, իր անսխալականութեանը շատ հաւատ չընծայէ և ինչան միաբանութեան թղթիս տակ իր անունը ստորագրէ։

Ի զուր չըխօսեց ծերունին, ամեն պատգամաւորները ստորագրուեցան։ Եյնուհետեւ սահմանադրութեան զիրը միացեալ նահանգաց ընտիրներու ձայնարկութեա-

նը ենթարկուելով՝ այն տեղ ևս ընդհանուր հաւանութիւն գտաւ :

Մէկ տարիէն վերջը միացեալ նահանգներու պատգամաւորները նախագահութեան պաշտօնը ձայներու միութեամբ Վաշինգթօն Գաեներալին տուին։ Գրանկլին սրաի մաօք կուրախանար տեսնելով, որ իրերու նոր կարզը քանի զնայ կամրանար Վաշինգթօնի խոհեմ ու հաստատուն վարչութեան տակ։ Եւ ինչպէս շուրախանար, միթէ նորամէն քսանեվեց տարեօք կրտսեր Վաշինգթօն նորա ամենամեծ աշակերտներէն մինը չէր, որնոր վարժապետի կէս դարու չափ — թէ բանիւ ու թէ գործով քարողած ճշմարիտ ըսկը բունքներու իրազործուելուն կօժանդակէր :

Վերջապէս հասաւ ժամանակը, երբոր Գրանկլինի պէս մարդու կեանքն ևս հանգչելու էր։ Ճզոր առողջութիւնը, որ ընութեան ձիբք մի էր, չափաւոր կեանք վարելով կրցաւ պահպանել մինչեւ ուժսուն և երկու տարեկան հասակը, սակայն այնուշետեւ վրայ հասան այլեայլ հիւանդութիւնք, որք նորան ուժգին ցաւ պատճառելով, ստիպեցին որ անկողին մանէ։ Բայց հիւանդութեան մահճի մէջ անդամ կօգնէր ուրիշներուն խորհրդներով, և շատ մարդիկ, որք տեսութեան կուգային, զուարթ սրտով կվերտառնային նորամէն։

Կա տուաւ բարեկամներուն յետագայ տապանագիրը, որ յիսուն տարի առաջ ինքն իր համար յօրինած էր։

Եյս տեղ կըննջէ,

Իբրև սողոց կերակուր,

Վարմինը

Գիր տպող

Ըենիամին Գրանկլինի։

Կման տփոյն հին մատենի,

Որոյ մէջէն թերթերը քաղուած են,

Կազմը մաշուած։

Սակայն շորագրութիւնը չէ կորչեր, Եյլ կրկին լոյս կըտեսնէ, այսպէս կը յուս այս նա,

Եոր տպագրութեամբ,

Ուղղուած ու բարուաքած

Եջովն

ՀԵՂԵԿԱԿԻՏ:

Եյս հաւատը գէպի ամենաբարձրեալ կը հոգոյ շարունակութիւնը հողեղին կեանքէն յետոյ այժմ ևս կենդանի էր նոր սրաի մէջ և ոգելից բառերով կարտասանուելոր նորա շըթամբ։ “Իցէ՛թէ,, , կըսէր և զուարթազին դիմօք, “կրնայի աեսանել զքեզ ի փառս քում, հայրէ ողոց, անհասդ էութեամբ, տեսանել հիացմամբ զըրաշալիս քոյ յաշխարհս վերինս և մտանել ի հաղորդակցութիւն ընդ հողին երանելիաց,, ,

Եորա կտակած գումարի մէկ մասն որոշուած էր այն վարժարանի համար, ուր որ ինքը սկզբնական կրթութիւն ընդունած էր, միւս մասը ջրմուղ մը նաւազընաց անելու և վերջապէս այլ ևս մէկ մասը յօդուած գործաւոր աշակերտաց Բօստոնի և Գիլատելֆիայի. իսկ ստանալէք պարտքերու մուրհակները կտակուած էին Գիլատելֆիայի հիւանդանոցին։ Եւանդագրի վերջին խօսքերն էին. “Օքսոնելու գաւաղանս վայրենի իննձորենին, ազատութեան գլխարկի նման՝ ոսկիէ սիրուն շնուած ճարմանդով, կըթողում իմ և մարդկութեան ընկերին, Վաշինգթօն զօրապետին։ Եթէ և արքայական գայիսօն

լիներ, արժանի էր զայն ստանալու և կը-  
ստանար, :

Հանգիստ հոգով սպասեց Գրանկլին յե-  
տին ըստեին և մինչև վերջին օրը միտքը  
պարզ պահեց: 1790թ. ապրիլի 17, երեկո-  
յեան 11 ժամին մահը փակեց նորա աչքը:

Կորա թաղման պէս հանդիսաւոր թա-  
ղումն Ամերիկան դեռ տեսած չէր: Գիլա-  
տելֆիայի բնակիչները սկոյ հանդերձ հա-  
գան, զանգակները տրտում հնչեցին, տա-  
նիքներէն սև գրօշակներ պարզուեցան,  
լրագիրները սև շրջանակ զգեցան և Կոնդ-  
րեսոր բոլոր միացեալ նահանգներու վրայ  
երկու ամսուայ սուդ գրաւ:

Միւս երկիրներն ես ի խորոց սրտէ  
տրտմեցան նորա մահուան բօթը լսելով: Գրանսիայի օրէնսդրական ժողովի մէջ այս-  
պիսի արտայայտութիւն տուաւ Միրարօն  
ընդհանուր վշտին.

“Գրանկլին մեռաւ: (Խորին լռութիւն  
ժողովի մէջ: ) Այն ողին, որ Ամերիկա-  
յին ազատութիւն տուաւ և ամբողջ Եւ-  
րոպայի վրայ լռւսոյ հոսանք կը յորդէր,  
Վստուածութեան գիրկը վերադարձաւ:

Կոնդրեսոր Գրանկլինի համար երկու  
ամսուայ սուդ կարգեց ամեն միացեալ նա-  
հանգներու մէջ, և այդպիսով Ամերիկան  
վճարեց հիացման ու պատուոյ պարագը  
իր ազատ սահմանադրութեան հիմնադիր-  
ներէն մէկին:

Ով օրէնսդիրը, արդեօք ձեզ ես ար-  
ժանի չէ, որ միանաք այս կրօնական արար-  
մունքին և մարդկային իրաւունքներուն  
ու նոցա իշխանութիւնն աշխարհիս մէջ  
տարածող փիլիսոփային այսօր ընծայ-  
ւած փառարանութեանը ի տես աշխար-  
մանակացիք:

Այս մահկանացուին, որն որ յօդուտ  
մարդկութեան՝ իր վսեմ հողոյ զօրու-  
թեամբ երկինք ու երկիր ըմբռնելով՝ շան-  
թըն ու բռնակալութիւնը սանձահարել  
կրցաւ, հեթանոսական հին աշխարհը բա-  
զիններ կը կանգնէր անշուշտ:

Փիլիսոփայութեան և ազատութեան  
համար երբ և իցէ ապրող ամենամեծ մար-  
դիկներէն մէկին լուսաւորեալ և ազատ  
Եւրոպան պարաւաւոր է իր վեշտն արտա-  
յայտելու և անունը յիշասակելու :

Ուստի կառաջարկեմ, որ ազգային ժո-  
ղովը վճիռ հաստատէ երեք օրուայ սուդ  
դնելու Ռենիամին Գրանկլինի համար, :

Միրարօյի առաջարկութիւնն ընդու-  
նուեցաւ:

Երդ մէք ես կանգնած ենք մտքով ան-  
մահ ննջեցելոյ ածիւնին առջև: Թող մեր  
սիրան երախտագիտութեամբ ու հիաց-  
մամբ լցուի նորա վրայ նայելով և թող  
նա օրհնէ զմեզ իր գերեզմանէն:

Թարգմանեաց ի Գերմաներէնէ

Փ. Ա. Աբրամեան:

ԱՐՑԱԽԻ ՆԱՇԱԽԱԳԻ ԶՐՈՒԲԵՐԴԻ ԳԵԼԵՍԻՐԸ,

Հին Հայաստանի վեշտասան նահան-  
գաց մէջ Արարատեան Ճոխազարդ և ար-  
քունական նահանգէն յետոյ իրաւամբ ա-  
կանաւոր է Արցախը, ոչ միայն իւր բերդի  
դաշտաձեւ հովիաներով, իւր յորդաջուր  
ծաղկածին լեռներով, իւր բարձրաբերձ  
գարեանգներով, իւր թաւաժուրի մա-  
ցառապատ թանձրախիտ անտառներով և  
որսոյ զանազան կենդանիներով, այլ և  
իւր սքանչելի հնութեամբ, իւր երկնա-  
կամար վանօրէիւք և մեծակառոյց բերդե-